

միայն միաքանչ առաջ ու լի ցը է թէ թէ ազգական? : զանոն
գալուն միս ու Ե մարմաք զպած Ն Ա Խ Ա Գ Ա
մաշնութ պատմական միաքանչ առաջական օվենուս կ-
յամուսական գրու ։ Ե զպած առաջական կողման կողման

կախարդութիւն կըսուի ընդհանրապէս
որ եւ իցէ կարգէ գուրս գործողութիւն կամ
երեւոյթ, որ իբր թէ գիւտական զօրութեամբ
կկատարուի ի վնաս մարդկան եւ ուրիշ ա-
րարածոց, եւ կախարդ կըսուին անոնք որ
այսպիսի չար արուեստի կամ գործողու-
թեան կողարապին: Հին ատենէն ի վեր ընդ-
հանուր կարծիք մը եղած է մարդկանց մէջ
թէ կախարդները սատանային հետ գաշնակ-
ցութիւն կունենան, եւ անոր զօրութեամբը
ինչ որ ուղեն՝ կրնան ընել ու կրնեն: Այս ի-
րաւ է որ սուրբ հաւատքը կսովորեցընէ մեզի
թէ կամ դիւանք եւ սատանաներ. բայց այս
եւս կվարդապետէ նոյն հաւատքը՝ թէ ոչ
սատանան եւ ոչ սատանայամիտ մարդիկ չեն
կրնար երբէք Աստուծոյ արարածներուն վր-
նաս մը հասցընել՝ առանց նորա թոյլտուու-
թեանը; Եթէ չար եւ անզգամ մարդիկ կա-
րող լինէին սատանային հետ դաշնադրու-
թիւններ ընելով գործ տեսնելու, տարակոյս
չկայ որ մարդկային աղջի եւ բոլոր աշ-
խարհիս թշուառութիւնները չափ եւ սահ-
ման չէին ունենար: Մեք այս յօդուածիս
մէջ տեսնեմք թէ հին եւ նոր ատեններ ոյք
են կախարդ ըսուածները, եւ ինչ է նոցա
հնարքը կամ չարութիւնը՝ որով տկարամիտ
եւ վախկոտ մարդկանց աչքը ամէն տեղ
վախցուցեր էին ատենով, եւ մինչեւ ցայժմ
շատ տեղ կվախցընեն:

Հին ատենի կախարդներն ընդհանրապէս
խաբեքայ, ստախօս, խարդախ, պակասամիտ
եւ մելամաղձոտ մարդիկ էին, որ մարդկանց
առջեւը անուն հանելու համար՝ իրենք զի-
րենք կախարդական արուեստին հմուտ կե-
րեցընէին։ Ամէն ազգաց մէջ՝ ամէն ժամա-
նակ գտնուած են կախարդներ։ Ատենով
աշխարհիս ամէն կողմին ալ խիստ շատ էին,

բայց այժմ Եւրոպայի մէջ քանի որ գիտութիւնն ու քաղաքակրթութիւնը կծաղկին, կախարդները կքիչնան. վասն զի կախարդութեան հաւատացողներն ալ օրէ օր կըպակօին: Ժամանակ եղած է որ Փարիզում մէջ մինչեւ 50 հազար կախարդ կայ եղեր, որ Գաղղիոյ Կարոլոս թ թագաւորը քաղաքէն դուրս քշեր է. իսկ Հենրիկոս Դ թագաւորին առենը 100 հազարէն աւելի կախարդ կհամրուէր կըսեն Գաղղիոյ մէջ: Հեղինակին մէկը կըսէթէ «Քաղաք մը, գիւղաքաղաք մը, գեղ մը, ագարակ մը չկար որ իւր կախարդները չունենար, եւ մինչեւ ցայժմ՝ գեղերուն մէջ կախարդութեան հաւատացողներն անպակաս են»: Անգղիոյ մէջ ալ առենով կախարդի անուն ունեցողները խիստ շատ են եղեր, եւ Անգղիոյ Յակոբ Ա. թագաւորը սաստիկ հալածանք հանած էր անոնց գէմ:

Գրեթէ ամէն կախարդներն ալ անխղճմը-
տանք ու անզգամ մարդիկ են, որ իրենց
չարագործութիւնը կախարդութեան դի-
մակովը կուզեն պարաբել. եւ նոցա կա-
խարդութեանց մեծ մասը մէկը մէկալը թու-
նաւորել եւ զանազան բժժանկներով վնա-
սել է մարդկանց եւ խաբել զանոնք :

Առաջները կախարդներուն տրուած պատիժը այս էր որ զանոնք ողջ ողջ կայրէին, բայց այժմ աւելի լաւ եւ սովորական պատիժն է՝ չհաւատալ նոցա խօսքերուն եւ արհամարհել զանոնք, եւ եթէ գարձեալ յանդգնին ժողովուրդները խաբել ու մոլոր-ցընել, ամէն երկիր քաղաքական օրէնքներ կան՝ անոնց արժանաւոր պատիժը տալու իբրեւ հասարակաց հանգստութեանը վնասակար մարդկանց :

Պոտէն անունով գաղղիացի մատենագիրը
կըսէ թէ հին ատենր 15 աեսակ չարագոր-

ծութիւն կհամբռելը կախարդներուն վրայ . այսինքն ա) զԱսուած ուրանալ . բ) զԱսուած հայհոյել . գ) սատանան պաշտել . դ) իրենց զաւակները սատանային նուիրել . ե) տղաքը սատանաներուն զոհել . զ) տղան զեռչձնած՝ սատանային ընծայել . ի) խոստանալ որ զուրիշները սատանային ծառայեցընեն . լ) սատանային անունով երգում ընել ու պարծենալ . թ) ամենեւին մէկ օրէնքի մը չհնազանդիլ , եւ ամէն տեսակ չարագործութիւն ընել . ժ) մարդ մեռցընել . ժա) մարդու միս ուտել . ժթ) թոյնով եւ կախարդութեամբ մարդիկ մեռցընել . ժզ) արջառ եւ ոչխար սպաննել . ժյ) պտուզներն ու ամէն տեսակ բերքերը փճացընել . ժե) ամէն բանի մէջ սատանային գերի լինել : — թէպէտ եւ կախարդներուն զօրութեանը կարելի չէ եւ պէտք չէ հաւատք ընծայել , բայց մարդկային չարութեան ալ սահման գնելը շատ գժուար լինելով , հաւանական է որ իրենք զիրենք կախարդութեան տուող անըզգամները՝ այս ամենայն չարութեանց ետեւէ լինին յուսահատաբար :

Սակից 260 տարի առաջ Պոկէ անունով մէկը կախարդութեանց դէմ ընդարձակ գիրք մը գրած է , յորում հետագայ կանոնները կուտայ կախարդներուն դատաստանը կարել ուղարկ դատաւորներուն . « Դատաւորը պէտք է գիտնայ , կըսէ , որ կախարդ ըսածը անվախ եւ յանդուզն կլինի . ուստի պէտք է իսկոյն զինքը բանել բանտ դնել եւ հարցմունքներ ընել : Կախարդը ամենեւին աչքէն արցունք չհաներ , միշտ վար կնայի , դէպ ի մէկդի նայելով կմրմռայ եւ հահոյանքներ կընէ . սովորաբար քիչ կխօսի , եւ ինչ որ իրեն հարցընես՝ կիսկատար պատասխաններ կուտայ » : Այս կանոնները կվերջացընէ հեղինակը՝ ըսելով թէ պէտք է կախարդը անպատճառ այրել կամ կախել . բայց այդպիսի օրինաց գրքերը այժմ զօրութիւն չունին , ինչպէս նաեւ կախարդութիւնը . մանաւանդ որ ինչպէս հին ատեն՝

նոյնպէս եւ այժմ շատ անգամ կախարդ կհամարուին այնպիսի մարդիկ որ ամենեւին կախարդ չեն , այլ շատ շատ՝ աճպարար (օգգապազ) , բնագէտ , բնալոյն , եւ կամ ուրիշ բնական եւ մեքենական արուեստի ու գիտութեան տէր մարդիկ :

Գաղղիոյ մէջ 1778-ին քանի մը գեղացիներ տեսնելով որ ճարտարապետներն եկեր են՝ իրենց գեղին ու մերձակայ տեղերուն յատակագիծը կնկարեն երկրաչափական կանոններով , կարծեցին թէ կախարդ են եւ չարաչար քարկոծեցին զանոնք : 1820-ին Մարսիլիա քաղաքին մէջ կինիկ մարդուն մէկը կերթայ կախարդի անուն ունեցող բժըշկի մը կաղաչէ որ իրմէ պաղած էրկանը սիրտը իրեն գարձունէ : Կախարդը առաջ ստակ կպահանջէ , յետոյ սեւ հաւ մը , յետոյ կովու սիրտ մը , եւ քանի մը գամ . այն հաւը , սիրտն ու գամերը գողցուած պիտի լինին կըսէ , իսկ ստակը օրինաւոր կերպով վաստըկուած : Բայց այս բաներով կինիկ մարդը իւր նպատակին չհամնելով , գատաստանի կկանչէ զկախարդը , եւ գոնէ ստակը կըպահանջէ . գատաւորներն ալ կիմնեն որ այն սուտ կախարդը տուգանք մը վճարէ , եւ երկու ամիս բանտ կենայ իբրեւ վնասակար խաբերայ :

Կախարդութեան եւ կախարդներու վրայ խիստ շատ պատմութիւններ կպատմուին ամէն տեղ , եւ գրեթէ ամէնն ալ իրարու կնմանին . վասն զի ամենուն մէջ ալ կարդէ դուրս եւ յիմարական հրաշքներ , ձեւացմունքներ , արարողութիւններ եւ կարձամիտ կամ . միամիտ մարդիկը խաբելու յարմար հնարքներ կերեւին : Մեք այս տեղը երկու պատմութիւն միայն մէջ բերեմք՝ եւրոպական լեզուներէ թարգմանելով . կյուսամք որ ընթերցողք ասոնցմէ հասկընան նաեւ իրենց կողմերը պատմուած կախարդութեանց արժէքը :

Ա. Ատենով երկու գաղղիացի պատանիք կային , մէկուն անունը ժիւլ , միւսինը Աշիլ .

Ժիւլը տասով տարեկան էր, Աշխը տասուերկու, բայց երկուքն ալ իրարու վրայ մեծ սէր ունէին. ի միասին կերթային դպրոց, եւ միշտ մէկտեղ կզուարձանային։ Աշխը շատ կոփրէք պիլեառ խաղալ, եւ իւր ազգականներէն մէկուն տունը պիլեառ լինելով՝ ինքն ալ այնտեղ կերթար կխաղար. քիչ ատենէն ժիւլն ալ յորդորեց որ այն խաղին վարժութիւն ընէ. Աշխի ծնողքը չէին թողուր որ այն պատանիները իրենց գասերը պատրաստելու տեղը՝ այնպիսի խաղով ժամանակ անցընեն. ուստի Աշխի խօսք անցուց ժիւլին որ մէկ առանձին տան մը մէջ երթան խաղալու. խաղն ալ ստըկով էր, բայց երկուքին քսակը մէկ էր։ ճշմարիտ է այն առակը որ կըսէ թէ «Զրին ամանը ջրին ճամբան կըկոտրի»։ քիչ ատենէն երկու պատանիները իրենց ունեցած ստակը կորուսին, եւ հարկագրեցան պիլեառ խաղալէն ետ կենալ. բայց քանի որ պիլեառին տանը առջեւէն կանցնէին, սրտերնին կըստրտէր։ Մտածեցին որ քանի մը գիրք ծախեն, անոնց ստըկովը խաղան, բայց նոցա ծնողքը իմացան, սառացին. պէտք եղաւ անկից ալ ետ կենալ։

Պատանիներուն ծնողքը այն ալ չէին գիտեր՝ թէ նոքա ինչ բանի կվատնեն իրենց ստակները. վասն զի մտքերէն չէր անցներ թէ այն տարիքի տղայք այնչափ վառուած լինին խաղասիրութեամբ. բայց աղօցը վրայ պիլեառին սէրը այնքան տիրած էր որ ստակը ամենեւին աչքերուն չէր երեւնար։

Ուրիշ պատանեաց պէս այն երկուքն ալ կհաւատային կախարդութեանց եւ ամէն տեսակ հմայից (գալերու)։ Օր մը Աշխին հօրը ծառաներէն մէկը միւսին կպատմէր թէ մէկ կին մը կայ որ սատանային ինչ հրաման ուղէ՝ կընէ, եւ անոր ձեռքովը ամէն բան կիմանայ. սատանան կիմացընէ անոր թէ ուր տեղ ստակ կայ պահուած, եւ որ թիւերը կրնան վիճակով (լորարկով) ենել մէկուն կամ մէկալին։ Այս ալ կըսէր թէ սատանային հետ այսչափ բարեկամանալու համար

քանի մը դժուարութիւններ կան եղեր. բայց վարպետ մարդը կարող է անոնց յաղթել, ու բաւական փող վասարկելէն ետքը՝ սատանային ընկերութենէն ետ կենալ։ Աշխը բաները լսելուն պէս՝ կերթայ կըպատմէ ժիւլին, եւ կըսէ անոր թէ «Ինչ աղէկ բան կլինէր եթէ մենք ալ մէկ սատանայ մը կամ գոնէ բըլլարմ մը ունենայինք, եւ անով մեր ամէն ուզածը ձեռք ձգէինք. իսկոյն պիլեառ մը կառնուինք, եւ ուզածներու չափ կխաղայինք։

— Ստոր տարակոյս չկոյ, ըստ ժիւլը. բայց ես տեղ մը կարգացեր եմ թէ այդ բաներն ընկելը մեղք է. վասն զի կըսեն թէ սատանային հետ դաշինք գնելու է. անով իհարկէ մարդս հոգւով մարմնով կկորսուի։

— Ո՞չ, ոչ. մենք որ բաւական ստակ գիշեմք, գիտնաս որ մեր բանը կշտկեմք. գուն ամենեւին մի վախնար։

Երկու երեք օր ժիւլը այս բանիս վրայ մտածելէն ետեւ, օր մը որ դարձեալ այն խաղին տանը առջեւէն կանցնէր՝ միտքը դրաւ որ Աշխին խորհուրդը ընդունի։

— Բայց ինչպէս ընկելու է ըստ Աշխին։

— Ստկից գիւրին բան կայ. երթամք այն կախարդ կնոջ հարցընեմք. նա կըսէ մեղի թէ ինչ պէտք է ընկել, ու երբոր ստակ ունենամք կվճարեմք իրեն։

Այն կախարդ ըստածը 50 տարեկան կին մի է եղեր Մարսէլին անունով, որ տնէ տուն կըալէ ու լսւացք ընկելով կապրի, էրիկն ալ պանդոկի մը մէջ ձիադարմանութիւն կընէ եղեր։ Յայանի բան է որ եթէ Մարսէլինը կախարդ լինէր, առաջ ինքը գոնէ այնչափ ստակ կվասարկէր որ այն ծանր աշխատանքներէն աղատին թէ ինքը եւ թէ իւր էրիկը. եւ սակայն այնպէս վարպետ էր ուրուականներու, խօրթախներու, խօնմօջօներու, տեղերու, մեզմէ աղէկներու, միներու պատմութիւններ պատմելու, որ ամէն պառաւներն ու ամէն աղաքն ալ իրեն խօնքերուն կըհա-

ւատային, եւ ըրած գուշակութիւնները մարդարէութեան տեղ կդնէին :

Վերջապէս այն երկու չարաձճինները գընացին կախարդին, եւ աղաչեցին որ սովորեցինէ իրենց թէ ինչ կերպով դաշնադրութիւն ընտլու է սատանաներուն հետ որ սովորի տէր լինին. չէին կարծեր որ այս բանիս համար փողը առաջուց պէտք է վճարել. Պառաւը պատասխանեց տղոցը թէ «Այդ ձեր խնդիրքը կատարելը շատ դիւրին բան է. միայն թէ առաջ պէտք է օ ֆրանք տաք ինծի որ սատանայ մը գտնեմ, եւ նա զձեղ մեծ հարստութեան տէր ընէ»: Տղաքը աշխատեցան որ այն ստակը առաջուց չան իրեն, բայց ճար չեղաւ, պառաւը ամենեւին մաիկ չըրաւ անոնց աղաչանքին: Հարկ եղաւ որ երթան իրենց պէտք չեղած գրքերէն մէկ քանին ծախսեն, օ ֆրանք ժողլին, եւ այն պէս առին գնացին պառաւին: Պառաւը ուրախութեամբ եւ սիրով ընդունեցաւ զիրենք, առաւ ձեռքերէն ստակը, դրաւ գըրպանը, եւ խոստացաւ որ մէկ սատանայ մը գտնէ իրենց ծառայեցընելու: «Բայց մը քերնիդ հաստատ է, ըստ:

— Ամենայն կերպով հաստատ է:

— Այնպէս է նէ կուգայ անպատճառ:

— Ե՞րբ կուգայ արդեօք:

— Այս իրիկուն՝ կէս գիշերուան ատեն, ները:

— Այս տեղ պիտի գայ:

— Ոչ. քաղաքէն մէկ վերսթ հեռու, այս ինչ տեղը, չորս ճամբու վրայ. գուք այն տեղը գնացէք, բայց չմոռնաք՝ հետերնիդ ու հաւ մը առէք:

— Ե՞նչ, սեւ հաւ մը:

— Հապա, մէկ սեւ հաւ մը, ան ալ աղէկ գէր պէտք է լինի. վասն զի եթէ հաւը վատոյժ է՝ սատանան ալ ձեղի կէս սրտով կըծառայէ, եւ գուք երբոր իրմէ քսակով ոսկի ուղէք, նա ձեղի քսակով պղինձ կըերէ:

— Հաւ. ուրեմն կնայիմք որ հաւը գէր լինի. բայց ինչ պիտի ընեմք այն հաւը:

— Ճամբուն վրայ մէկը այն հաւը ձեզմէ պիտի ուղէ, իրեն կուտաք:

— Ո՞վ պիտի լինի ուղողը:

— Ո՞չ, շատ երկնցուցիք. թէ որ այդպէս վախկու էք՝ ձեզի գէշ, բան մը չէք վաստրկիր, երբօր ես ձեզի սատանայ մը պիտի ճարեմ որ ձեր ամէն հրամանները կատարէ, հարկաւ իմ ըստ դգուշութիւններս պիտի ընէք: Գէր հաւ մը առէք տարէք կըսեմ ձեզի, հասկըցաք. այն հաւը տուածներուդ պէս՝ պատրաստ կդանէք ձեր առջեւը թուզի, թանաք եւ գրիչ, որ դաշնագիրը շինէք, ատոր հոգը դուք մի քաշէք, ամէն բան պատրաստ կլինի»: Այս ըսելով ձեռքը վերսուց տղոցը վրայ, «Նուտ ըրէք գնացէք կըսեմ ձեզի» կանչեց նոցա երեսին. անոնք ալ լեղապատառ դուրս ելան գնացին, կըսպասէին որ գիշերը վրայ համի, եւ մեծ անհամբերութեամբ ժամերը կհամբէին: Վերջապէս կէս գիշերէն շատ առաջ ելան տնէն, գնացին այն չորս ճամբուն վրայ, սեւ հաւն ալ իրենց հետ տարին. Աշխլը իւր հօրը հաւնոցին մէջէն ամենէն գիրուկ հաւը ընտրեր էր:

Կէս գիշեր եղած չեղած՝ սատանայ ծախող վաճառականը տղոցը առջեւն ելաւ, բայց գիշերը սաստիկ մութ լինելով՝ յայտնի չէր տեմնուեր թէ այն երեւցողը մարդէր թէ սատանայ. այսչափ միայն կրցան նշմարել թէ իրենց պէս հագուած էր, ոչ գլուխը եղջիւրներ ունէր եւ ոչ ետեւը պոչ. միայն թէ հաստ ձայնով մը գոռաց. «Հաւը, հաւը»: Տղաքը այն ձայնն որ լեցին՝ փշաքաղեցան, եւ իսկոյն հաւը ձեռքը տուին. նա ալ առաւ հաւը, վղէն կախուած պարկին (խուրձինին) մէջ գրաւ, յետոյ հագուստին տակէն մէկ խարազան (խամչի) մը հանեց, ընկաւ տղոցը ետեւէն, սկսաւ անխնայ զարնել. անոնք կանչւընուելով ձգեցին փախան

դէպի ի տուն, նա ալ նոցա ետեւէն, մինչեւ
որ մօտ տեղերը ձգեց զիրենք, եւ ինքը
հաւն առած՝ գնաց իրեն գործին, մաքէն
ալ չանցընելով թէ դաշնագիր կար շինելու՝
որով այն երկու բարեկամները այնքան սոր-
կի տէր պիտի լինէին:

Յետոյ իմանան որ այն զիրենք ծեծով սա-
տանան սուտ կախարդին էրիկն է եղեր, որ
երկրորդ օրը այն հաւը մորթեր ու մէկանզ
կերեր են, ինչպէս որ ինքը Մարտէլին խա-
ժունը իւր գրացիներուն պատմեր է: Խոկ
Աշին ու Ժիւլը այն գիպուածէն ետքը ոչ
կախարդի հաւատացեր են եւ ոչ խօրդախնե-

րու. Եւ այնուհետեւ ամէն անգամ՝ որ պի-
լեառ մը կաեմնէին, մտքերնին կուդար պա-
ռաւին առած ստակը, անոր կանչուըռտա-
ծը, եւ էրկանը խարազանը, անով բոլորո-
վին պաղեցաւ իրենց խաղի սէրը, սկսան
աւելի ջանասիրութեամբ ուսման ետեւէ լի-
նել, եւ ծնողքը գոհ եղան նոցա ամէն քանի
մէջ ըրած յառաջագիմութենէն: Եթէ յան-
կարծ մէկը կախարդներու կամ ճիներու
վրայ խօսէր իրենց առջեւը, կծիծաղէին եւ
իրենց գլխէն անցածը կպատմէին որ ուրիշ-
ներուն ալ խրատ լինի:

(Դաք. յարաշիլայս.)

Տ Ն Տ Ե Ս Ա Կ Ա Ն Տ Ե Վ Ե Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ք

Լարեղինները լուսնալու եւ նորոգելու ընդհանուր կանոններ.

Եթէ ուղես բամբակէ կամ քթանէ հա-
գուստները մաքրել, թէ ճերմակ լինին ա-
նոնք եւ թէ լաւ գունով ներկուած, կրնաս
մաքրել սովորական կերպով, այսինքն ջրի
մէջ սապոնով կլուանաս: Գունաւոր բամբա-
կեղէնները սապոնով լուացածիդ պէս՝ պէտք
է քանի մը անգամ ցողես հասարակ անոյշ
ջրով, բայց ջրի մէջ քիչ մը պաղեղ կամ
քացախ եւ կամ լեմոնի ջուր խառնէ:

Շղարշները (տանեկ, frուժեկա) եւ թիւլերը
պէտք է առաջ տաք ջուր գնել, յետոյ
զգուշութեամբ ամփոփել հաստ կտաւէ շի-
նած քսակի մէջ, եւ անով ցողել հասարակ
ջրով որ շատ տաք պիտի չլինի: Թիւլերը
եւ շղարշները կարելի է լուանալ նաեւ ջրի
դոլորշիքով, եւ յետոյ մաքուր ջրով ցողել:

Սեւ յրեկիը կլուացուի՝ տաքցուցած կովու
լեղիով: Կաղերը եւ անոնց նման բարակ լա-
թերն ու քօղերը (վուալ) առաջ տաք ջրի
մէջ կդնեն, յետոյ երեք չորս անգամ տաք

սապոնջրի մէջ ցողելէն ետեւ՝ ծծումբի
մուխին կըունուի: Որպէս զի բոլորովին
ճերմկնան՝ զանոնք ծխելէն ետքը լեղակի
(չյուիսի) ջրով կլուանաս, յետոյ կտաւի մէջ
կիաթթեն ու տաք տեղ կչորցընեն: Ճեր-
մակ արշազը կմաքրուի՝ կտւիճի փոշիով (պոռ,
թէպէշիր): Այս բանիս համար աթլազը ձիգ
կքաշեն կամ կարեն բրդէ վերմակի վրայ,
վրան կցանեն կտւիճը, եւ ֆլանելի կտորով
մը կշփեն:

Դիպակ (շրօմ, սրօմա), թափթա եւ ու-
րիշ թեթեւ մետաքսեղէնները կմաքրուին
սապոնջրով, բայց ջրին մէջ կիսառնուին
նաեւ կովու լեղի, մեղը եւ գինիի ողիք
(աիիրը): Այս բանիս համար լաթը ձիգ կը-
քաշեն սեղանի մը վրայ, գնդասեղներով
կհաստատեն, եւ այն ջուրը սպունգով մը
վրան կքսեն:

Գունաւոր մետաքսեղէնները նոյն ջրով
կմաքրեն, բայց լեղին քիչ կդնեն, որովհե-